

## ՅԻՍՈՒՍԻ ԽԱԶԵԼՈՒԹԻՒՆԸ

Ղուկ. ԻԳ 33-43

**Աստուծոյ Միածինը երբ յօժարեցաւ դառնալ կամաւոր Դեսպան եւ Փրկիչն աշխարհի, իրեն համար ցաւն ու տառապանիքը, Խաչն ու մահը տեսարանական իրագործութենքը էին: Այժմ այդ գաղափարականը կը դառնար իրականութիւն՝ մարմնական զարհութելի ճգնաժամեր եւ ցաւատանց իրողութիւններ: «Երբ հասան Գագար կոչուած տեղը» ԻԳ. 33:**

«Խաչը հանեցին զայն. եւ չարագործներն ալ՝ մէկը աջ կողմը, միւսը ձախ կողմը խաչեցին»: Երկու չարագործներու աղաղակն ու վայնասունը, հայհոյանին ու անէծքը վրէժիննդրութիւն էր: Այս ժխտական եւ մահասարտու պոռչտութերու ընդմէջէն փայլատակեց բաղցրութիւն, անյիշաշարութիւն եւ աստուածային ներում, որ մարդկային բարրառով կ'ըսէր. «Հայր, ներէ՛ անոնց, որովհետեւ չեն գիտեր թէ ինչ կ'ընեն» ԻԳ. 34:

Յաերժութեան լուսարացը ծննւնդ առաւ Գողգորայի տառապանիներէն: Անշուր եւ անծանօթ Գողգորա եւ թերդեհէմ անունները դարձան պատմութեան ամենէն օրինեալ ուխտատեղինները օղակուելով Յիսուս Քրիստոսի: Գողգորայի Խաչելութիւնը շատ աւելի հարազատ է մեզի, խօսուն եւ իմաստալից սէր քան մարդկային լեզուն ու փաստարանական տրամարանութիւնը: Գողգորան, որպէս նոր Ուխտի եւ ներումի կենդանի՝ վկայագիրը եւ յաւերժութեան երաշխիքն է մարդկութեան համար:

Խաչի Ճանապարհը սկսած էր, հաւանաբար առաւօտեան ժամը ուրին Պիղատոսի ատեանէն ու ծուռումուռ փողոցներէն ու վերիվայր նեղ ճամրաներէն հասած էր Գագար, նախասահմանած կառափը սպաննութեան եւ պատիճի:

Մարկոս աւետարանագիր կ'ըսէ՛թէ երրորդ ժամն էր, երբ Զայն խաչեցին: Անոնց երրորդ ժամը կը համեմատի այժմեան ժամը 9ը առաւօտեան:

Երեք երկար ժամեր Յիսուս կախուած մնաց խաչին վրայ եւ արեւին կիզիչ նառագայթները առաւել եւս բազմապատկեցին խաչեալներու մարմնի եւ հոգիի տուայտանիքը: Երեք երկար ժամեր, Յիսուս լսեց հայհոյանները իր թշնամիններուն եւ ծաղրանիքը տգէտ թշուառականներուն: Խաչին վրայէն, Անդիտեց երկնիքի օդին մէջ սլացող բռչունները եւ զոյգ զոյգ բռչող աղաւնինները: Տեսաւ այն ազատութիւնն ու անկախութիւնը որուն համար ստեղծուած էր աշխարհ եւ կեանն:

Յիսուսի ներման աղօրէը՝ «Հայր, բռող դոցա, զի ոչ գիտեն զինչ գործեն»ը՝ մարդու աղօրէ մը չէր: Որովհետեւ մարդիկ ներել չեն գիտեր, այլ միայն վրէժլուծել: Ներել եւ արձակել՝ աստուածային առաջինութիւններ են: Այն Աստուծոյն, որ յայտնուեցաւ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի ձեռնով՝ Անոր ապրումով:

Ժամը 9էն մինչեւ կէսօրուան ժամը 12, Յիսուս տառապեցաւ ոչ միայն մարմնի ցաւերէն, այլ մարդոց անտարբերութենէն, տգիտութենէն եւ հոգեկան խաւարէն: Հոգեկան եւ մարմնական ցաւերու մէջ, Ան լսեց լացի, հեկեկանիք եւ աղերսի մը ձայնը: Դարձուց իր ցաւատանց գլուխը դէպի այդ աղօրէ զղջումը եւ տեսաւ չարագործներէն մին որ կը պաղատի իրեն ըսելով. «Յիշէ՛ զիս, Տէ՛ր, երբ գաս բու արքայութեամբդ»:

Մեր Տէ՛ր՝ իր աստուածային ողորմութեամբ, անսակարկ եւ անպայման երաշխաւորութեամբ պատասխանեց

ինաչեալ աւազակին. «Ճշմարիտ կ'ըսեմ ժեզի այսօր, ինձի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս» ԻԳ.43:

Յիսուս աշխարհ եկած էր փրկելու մարդկութիւնը Սատանայի իշխանութենէն ու դարձնելու զանոնք Աստուծոյ հաւատարիմ ժաղացիները: Ան դաւանական ու վարդապետական դժուարութիւնները չստեղծեց: Անոր դիտաւորութիւնը փրկել եւ ազատագրել էր մարդկութիւնը:

Յիսուս Քրիստոսի խոստում պատասխանը աւազակին, կարգ մը յարանուանութիւններու եւ աստուածաբաններու մտին մէջ յարուցած է դժուարութիւնները: Որովհետեւ Յարութեան առաւօտ, Յիսուս ըսաւ Մարիամի. «Մի՛ մօտենար ինձի, քանի որ դեռ չեմ եկած դէպի իմ Հայրս» Յով. Ի. 17:

Ինչպէ՞ս ուրեմն մահուան օրն իսկ, Յիսուս կրնայ դրախտին մէջ ըլլալ զղացող աւազակին հետ: Մարդկութիւնը շատ ժիշ բան զիտէ անդենականի մասին: Սակայն այն ժիշ զիտցուածն անգամ, անդենականին մեծագոյն բանային եւ երաշխիքն է: Մեզի շնորհուած է հաւատալ, Յիսուսի մարմնաւոր եւ յաղբական Յարութեան: Առաքեալներուն շնորհուեցաւ տեսնել իրենց Տէրը, շօշափել Անոր Յարուցեալ Մարմինը եւ ընթրել իր հետ: Քառասուն օր աշակերտները ընկերացան Յիսուսի եւ զանազան առիբներով ականատես եղան Անոր Մարմնաւո՞ր Յարութեան: Աշակերտները՝ իրենց տեսածին, շօշափածին եւ ընկերակցածին համար վկայեցին ու նահատակուեցան, ոչ թէ փամփուշտի մը անմիջական մահով, այլ չարչարուելով եւ ոմանք ալ մորթազերծ ըլլալով (ինչպէս Արարատեան աշխարհի առաքեալը Բարբողիմէոս): Այս մարմնաւո՞ր Յարութեան եւ յախտենական

կեանքի արժանանալու միակ բանալին՝ հաւատալ՝ է եւ յանձնուիլ ու նուիրել մեր կեանքը Աստուծոյ եւ Անոր սպասաւորութեան ու ծառայութեան:

Վերադառնանմ մեր նիւրին:

«Ճշմարիտ կ'ըսեմ ժեզի, այսօր ինձի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս»:

Երէ կարդալու ըլլանմ հին ձեռագիր մագաղաբները, հոն պիտի տեսնենմ, որ անոնք մեր ներկայ տպագրուած ո՛չ կէտադրութիւնը եւ ոչ ալ բառերու շարուածքին մէջ միջոց ունին: Բոլոր նախադասութիւնները, մէկ երկա՛ր գրութիւն մըն են: Կարդացողը ինմ պարտաւոր է զանազանել բառերը մէկը միւսէն եւ որոշել նախադասութեան կէտադրութիւնը: Երբեմն շփորութիւն իսկ կը ստեղծուի երբ հանդիպինք բուականներու, որոնք, գրուած են այրբենական բուանշաններով: Կը տեսնէ՞՞ որքա՞ն դժուար է նշտել նախադասութիւնը եւ հասկնալ գրութեան մը իմաստը: Պատճառը այն է եղած, որ մարդիկ բուլը չունեին եւ մագաղարի շինութիւնն ալ, թէ՛ սուղ էր եւ թէ՛ դժուարին: Գրչագիրները պարտաւոր էին, որքան կարելի է, ինայել բուլը եւ մագաղարի գործածութիւնը որ կարենան Սուրբ Գիրքը ամբողջութեամբ արձանագրել:

Ներկայ աստուածաբան գրչագիրներ ու տպագիրներ, Սուրբ Գիրքի ընթրեցանութիւնը դիւրացնելու համար, գործածած են կէտադրութիւն, շեշտ, զինագիր եւ միջոց իւրաքանչիւր բառի միջեւ:

Երէ փոխենք Յիսուսի պատասխանին կէտադրութիւնը, կ'ունենանմ տարրեր իմաստ նոյն նախադասութենէն:

Օրինակ.

«Ճշմարիտ կ'ըսեմ ժեզի, այսօր ինձի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս»:

**Երկրորդ.-**

«Ճշմարիտ կ'ըսեմ քեզի այսօր,  
ինձի հետ դրախտին մէջ պիտի ըլլաս»  
ԻԳ. 43:

Պարզ «ստորակէտ»ը երբ «քեզի»  
րառէն վերջ դնենք կամ «այսօր» բառէն  
վերջ, երկու տարրեր իմաստներ  
կ'ունենանք: Ինչպէս ըսած էի վերեւ:

Յիսուս դաւանական եւ  
վարդապետական սակարկութիւն եւ  
պահանջեմ չի դրաւ խաչեալ աւազակին,  
այլ ընդունեց անոր աղերսը եւ հաւատոքը:  
*Մենք եւս՝ հետեւելով մեր Փրկչին*  
լայնախոն սիրոյն, հաւատալու եւ սիրելու  
ենք զիրար երէ իսկապէս կը սիրենք մեր  
Տէրը եւ Փրկչը՝ Յիսուս:  
Յարանուանական եւ վարդապետական  
հարցերը դիմակալեն յօժարակա՞մ սրտով  
եւ յարգենք իրարու զանազանութիւնները:  
Զէ՞ որ դէմով եւ մարմնով ալ տարրեր  
ենք իրարմէ: Դաւանական ու  
վարդապետական նոյնութիւնն իսկ չի  
կրնար երկու հակադիր միարանութիւնները  
իրար միացնել: Մի միայն  
Աստուծոյ Սէրբէ, որ կրնայ միացնել եւ  
հաւաքակա՞ն միութիւն գոյացնել  
մարդկային ընկերային կեանին մէջ:

Ներկայ դարու գիտարուեստական  
հմտութեամբ ի՞նչ քազմազան եւ այլազան  
գաղափարներ կան արուեստի,  
բժշկութեան, դեղագիտութեան,  
աստղագիտութեան, ճարտարապետութեան  
եւլն. գիտութիւններու մէջ: Երբ  
վերոյիշեալ գիտութիւններու  
զանազանութիւնը՝ գիտնականները իրարու  
դէմ չեն հակադիր, ինչո՞ւ մենք  
հաւատացներս կարող չ'ըլլանք իրարու  
հետ գործակիլ, նոյնիսկ մեր փոշիանման  
տարակարծութիւններով հանդերձ:

Որքան ժամանակ, որ մարդ  
արարած խորհող եւ մտածող  
անձնաւորութիւն է (մանաւանդ իր  
սահմանափակ հմտութեամբ), մարդկային

գաղափարական տարակարծութիւնները  
պիտի գոյատեւն: Ինչպէս դէմներու եւ  
սեռերու զանազանութիւնը պատճառ եղած  
է կեանին մշտականացման, նոյնապէս  
նաև գաղափարի, տեսակէտի եւ կար-  
ծիքի տարրերութիւնները ունին իրենց  
բեղ մնաւորիչ եւ ստեղծագործ  
առաւելութիւնները եւ յատկանիշները,  
երէ սիրով՝ մօտեցուին:

Մարդկային սեռային  
տարրերութիւնները իրար կը միացնեն  
անհատները ու կը ստեղծեն ընտանիք ու  
երջանկութիւն: Նոյն այդ  
զանազանութիւնը կրնայ բանդել նաև  
ընտանիքները եւ կործանել երջանկութեան  
յարատեւութիւնը:

Սիրոյ, երջանկութեան եւ  
միաւորման փաստերը չի փնտուեն  
նոյնութեան եւ համանմանութեան մէջ,  
այլ՝ պրատենի զանոնն սիրոյ, նուիրումի  
եւ անշահադիտական անձնազոհութեան  
մէջ: Այսպիսի անկողմնակալ եւ անաչառ  
առաքինութիւնները պիտի կազմեն  
հիմնաբարերը եկեղեցւոյ ընկեակցութիւններու եւ բարեկամութիւններու հիմնախարիսխները:

Յիսուսի Մահը ԻԳ. 44-49:  
Ժամը 8 էր երբ Յիսուս սկսաւ  
ժամը դէպի Գողգորա՝ գագարը զանկերու:  
Կէսօրէ վերջ ժամը 3ին Ան հոգին  
աւանդեց Հօր Աստուծոյ Զեռներուն:

Յիսուս կախուած մնաց խաչին  
վրայ մօս 4-5 ժամ: Խաչելութիւնը՝  
չարչարանքներուն ամենէն անգութեն ու  
ամենէն տաժանելին էր: Մարաւը, արեան  
երակներու կարծրացումը եւ վէրքերու  
բգտող ցաւերը անբացատրելի  
զարհութանքներ էին: Մարդկութիւնը  
փրկելու՝ իր աննահանչ ու նուիրական  
պայքարի ընթացքին, Անոր չորս վէրքերէն  
բափուած արիւնը, հոսելով Խաչն ի վար,  
տարածուեցաւ բոլոր երկրի վրայ եւ  
ուրուագծեց Սուլը Եկեղեցիին ընթացքը

եւ ուղին:

Ակսեալ վեցերորդ ժամէն (մեր ժամացոյցով 12՝ կէսօր): «Խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ իններորդ ժամը (ժամը 3) եւ խաւարեցաւ արեգակը» իդ. 44:

Անգութ, կոյր եւ անխիղն բնութիւնը զգացուեցաւ եւ բողոքեց գործադրուած անարդարութեան դէմ: Բայց աւելի՝ անգութ, կոյր եւ դիւահար մարդիկ բարացած մնացին ու վայրենացած, բան բիրտ բնութիւնը:

Քան դարեր հաւատացեալներ լացած են Խաչելութեան Օրը, յիշելով իրենց Փրկչին Խաչելութիւնն ու Մահը: Ներկայիս չի, բաւեր միայն լալ, եւ արցունիք բափել, այլ հարկ է պայքարիլ ու պատերազմիլ: Պատերազմիլ մեր փառամոլութեան, ագահութեան, նիւթապաշտութեան եւ այն բոլոր մղումներու դէմ, որոնիք մեզ կը քշեն դէպի մահ: Հաւատացեալին պայքարը՝ իր սրտի՝ ծածուկ բշնամիներուն դէմ՝ ատելութեան, վրէժինդրութեան եւ կեղծաւորութեան դէմ ըլլալու է եւ ոչ միայն արտաժին երեւցած մեղքերուն դէմ:

Այն խորհրդաւոր եւ անբնական խաւարին աղջամուղջը փախցուց սարսափահար եղած բոլոր անիծողներն ու հայիոյնները դէպի իրենց որչերը: Տաճարին վարագոյրը, որ բողարկած էր հաւատութացներու կեղծիքն ու դրամասէրներու կողոպուտը, պատուցաւ

մէշտեղէն ի յայտ բերելու համար ոչ քէ վրէժիննիր եւ նախանձոտ Աստուած մը, այլ սիրո՛յ, ողորմութեան եւ ներումի Աստուածը: Այս Աստուածը ոչ քէ ծածկուած պիտի մնայ այնուիհետեւ վարագոյրի մը, մարմարակառոյց տաճարներու խորաններու ետին, այլ՝ հրապարակներու վրայ, Գողգորաններու տարածին եւ շուկաններու մէջ պիտի բարոզուի եւ ջատագովուի հրաշափան Ցարուցեալլը:

Առաքեալներ եւ Յիսուսը սիրողներ տարածեցին Աւետարանը ո՛չ խորաններու, ոչ տաճարներու չորս պատերու առջեւ կայնած, այլ նման իրենց Տիրոջ, նամբաններուն եւ խաչմերուկներու վրայ, տուններու եւ հրապարակներու մէջ: Առեւտրական գրասեննեակներու եւ գործատեղիններու մէջ:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց, երբ աւարտեց Սուրբ Գրոց բարգմանութիւնը, զայն չքաղեց Ս. Էջմիածնայ նորակառոյց եկեղեցին մէջ, այլ՝ առաւ զայն իր սրտին մօտ ու շրջեցաւ Արարատեան դաշտերն ու լեռները, ժարողելու հայկակներու եւ հայուհիններու: Որովհետեւ Տաճարին վարագոյրը պատռած էր այլեւս եւ Աստուծոյ սրբազն Խօսիերը պարտ էին սերմանուիլ համայն աշխարհի մէջ:

**ԱԼՓԵՌ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ**